

## Հ Ա Յ Ի Տ

---

Եր յիշեմ հայրս, իր քառսունի չուքին տակ  
Երբ կը հսուէր իմ մանկութիւնըս կայտան,  
Երբ իր բարի ու անկաշատ չունչին տակ  
Մեր Սուրբ Գրքէն կը քակէի թել թել տան:

Ու կը յիշեմ խոնարհ սրտէն կաթկըթող  
Երգերն իր պարզ՝ կշոոյթին տակ հերիւնի,  
Իր մրձիկին ձայնն ու հերքն իր քրտնացօղ,  
Որ միշտ լեցուն բլլար մեր դուչն հայրենի:

Ու կը յիշեմ նաև մարմինն իր նշխար,  
Որ կը փրկէր սայլի մը մէջ սեւասոյզ,  
Եւ զոր բերինք հեռու գիւղէ մը օտար  
Ու յանձնեցինք յաւերժանինջ իմ մամուռ:

Ու կը խորհիմ: Երսուն տարի վերջ, այսօր,  
Ո՞ղջ է իմ հայրս եւ ծածուկ յի՛ս կը բնակի  
Եւ օրերուս ալիքներուն մէջ պղտոր  
Կը չըշրնջէ մշտակապոյտ զերդ ոգի:

Ան կը թրթուա՛յ աչքերուս մէջ, յեզուիս ծայրն,  
Ու ստքիս տակ իմ բատուե՛րս է ծաղկաւէտ,  
Յաղթանակի տանող իմ յո՛յաըս պայծառ,  
Ու յաւիտեա՛ն ես կը քալիմ անոր հետ:

ԶԱՐԵՎ ՊԼՊՈՒՆ

## ՊՈՒԼԿԱՐ ԲԱՐԵՒ

Իրիկուան լուբթ ու մշկենի մասներէն՝  
Օծուած հեղ մ'ալ Դանուբով քաղցր ու հաճոյ,  
Դուրս կը թրոի ահա արեւն հըրեղէն  
Պուլկար բարեւ՝ հանդիպակաց Ռումանիոյ:

Բուռ մը ողջոյն՝ Պուլկար հողին կուրծքէն չեկ՝  
Իր երկնապեղ Պալքաններէն բուռ մ'ողջոյն.  
Բա՛ռ մը բոցէ, որ իր երգն է սուրբ ու սէզ.  
Խուրձ մը ծաղիկ, ընծայ՝ մօսիկ Դըրացոյն:

Խաղաղութեան ու սիրոյ միրզ, որ ամէն  
Իրկուն կ'իյնայ նանակարմիր՝ դէպ ի վար,  
Եւ զոր անտես ձեսքեր հեռո՛ւն կ'արձակեն:

Իր աեսիլքին զունա մը խրմո՞րն հրաշավառ.  
Եղբայրական ու սրտագին կոչ մը, ո՛չ,  
Զոր Պուլկարիան կը նետէ քոյլը Ռումանիոյ:

## ԻՄ ՏՂԱՐՔՍ

Մէկ զուկի աեղ, զոր չընծայեց ինձ Աստուած,  
Երկու հարիւր քառսո՞ւն զուտկ ունիմ ես,  
Եւ այս ծրիուն ծաղիկներուն մէջ բացուած՝  
Հարո՞ւստ է կեանքս իրը անսահման մէկ պարտէզ:

Այս պըճըլտուն ասողերը զիս կը քամե՞ն,  
Բայց իմ երկինքս անսնցմով միշտ կ'ըլլայ վառ,  
Ու կը մոռնամ ես իմ խոնջէնքըս ամէն,  
Երբ կը չնշեմ անոնց զեզգե՛զը պայծառ:

Ճուրջըս պատող փաղանգին մէջ սիրական,  
Այս հսձ տուրմին՝ որ կը ճախրէ դէպ ի բոյց,  
Կը զզամ լրսել արբովն իմ հին մանկութեան:

Եւ կը գրկեմ սիրով նայուածքն իմ արզոց,  
Եւ այս անոյշ զափնիին տակ, ի վերջոյ,  
Պիտի թրէքը մահս անզամ ա՛յնքան հաճոյ:

ԶԱՐԵՀ ՊԼՊՈՒՆ